

84
d-82

761mp

O.-25

393.1 (91/549) 84
d 82 J-82 20 APR 2006
ար. 19 NOV 2010

ԶԱՐՅՈՒԹԱՆ ԲԸ
ԿԱՐՆՈՅ ՄԵԶ

Գրեց Ժ. 09. 1. թ.

9248
9005
9005

Թարգմանեց

Հ. ՅՈՎՈՎԻ ՏԵՐ ՄԱՐԴՈՒՐԵԱՆ

Պիեննական Մխիթարեան



9248

Տպգր. «Առաջօտ» լուսպրի

1920

Ա Զ Դ

«Զարհուրանիքը Կարնոյ մէջ» ժօղէ Հ.
Ռ.ի կողմանէ գրուած զբրոյկս նուիրուած
է Տիար Տիգրան Մրապեանի փոքրիկ Անէ-
թին (Կարնեցի), Տիար Մրապեան յառաջ
րան աղեստալի տարագրութիւնը Կարնոյ
մէջ ֆրանսական հիւպատոփ պաշտօնը կը
վարէր, եւ հազիւ կրօստ իր կեսանքը վիրա-
կել եւ խորգին ննանել Կ.Պոլիս, ուր այժմ
կը գտնուի նոյնպէս ֆրանսական դեսպա-
նատան մէջ բարձր պաշտօնով մը,

Սյա առթիւ մեր խորին շնորհակալու-
թիւնը կը յայսմնար Օր. Մարի Գույշը-
ննանի, որ բարի գտնուեցաւ մեզի տրա-
մադրելու զրջոյիխ ընդօրինակութիւնը, ո-
րուն վրային կրցանք սոյն թարգմանու-
թիւնը կատարել, ներկայացնելով զարհու-
րանքի օրերուն մէջ կրած հայ մամնուտնի
վիճակը, իրենցմէ, այն վերապրոլինքուն,
որոնք միանգաման լացցին թէ հայ ման-
կուն ալ չարչարանքի ու տառապանքի
հուրին ու սուրին մէջէն անցաւ... Այս՝
անցաւ, սակայն Հայուն սեպական դիւ-
ցանութեամբ եւ մենք կը մաղթենք որ
անոնք ըլլան նաև ապագայ Հայաստանի
հիմերն ու զարգացումը».

ԹԱՐԳՄԱՆԻՑ

ԶԱՐԵՎՈՒԹՅԱՆՔԸ
ԿԱՐՆՈՅ ՄԷՋ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Միբերի փոքրիկներու, ինձի ըստն
թէ գու.ք աղեւու պղտիկ պատմու-
թիւններէ չ'էք ախորդիր:

Կ'երեւայ թէ գու.ք (հուրիններու)
հետ պրդողած էք:

Իշխանները, քաջ ասպետները
ֆրանսայի գինուողներ եղան... նոյն
պէս փոքրիկներ և ծերեր գինուորա-
դրուեցան:

Մասնիչները, ասպատմբները.
չար ողինները, չար վհուկները, այս
տարի սրածայր սաղաւարտներ կը
կրեն: Եւ գու.ք աղաքո, գիտեմ որ
այս տարի, կ'ուզէիք այսպիսի պատ-
մութիւններ ուր մեր ձիաւոր հե-
րոսները, մեր հեծելազօրքը այդ ու-

գիներուն հետ մաքառին . . . դուք
անընդհատելի պատմութիւն կ'ու-
ղէք, միջդեռ ձեզի պատերազմի
դրուադներ պէտք են :

Ուստի այսօք ձեզի պիտի պատ-
մեմ պատերազմի պատմութիւններ .
բայց կ'ուղեմ նաև զձեզ քնացնել և
յետոյ տանիլ զձեզ հեռուները. ան-
ցնել ծովը, լիռները, քաղաքները,
անծանօթ երկիրները . . . որպէս զի
երբ արթընաք տեսնեմ թէ առշա-
հար և յայլայլմէ եղած ձեր աչքերը
կը չփէք :

— Ու՞ր ենք մենք :

— Ու՞ր, իմ փոքրիկ բարեկա-
մբ . . . նայէ՛, ահաւասիկ մարդիկ ու-
րոնք շղուականներ (փապուծ) հա-
զած են և փաթթոցներ կը կրեն,
ահաւասիկ կիներ որոնք այրեբու-
տափասներ հագած և մեծ քողեր կը
կրեն իրենց դլխուն վրայ. ահաւա-
սիկ պատշգամներով ճերմակ տուներ
փառոսի նման բարձր մզկիթներ,

կոր գմբէթներ . . . ուզտերու կարա-
ւաններ վզերուն վրայ խոչոր զան-
դակիներով :

— Մենք արդեօք Ալատինի⁹, Ալի
սպազմից քառասուն աւաղակներուն
երկիքը, կը դժնուինք :

— Զմեռ է . . . երկու կանգուն
ձիւն կայ . . . : Երեսուն և հինգ առ-
տիճան պաղութիւն :

— Հոս, միթէ ձիւներու թագու-
հին երկիրն է . . . :

— 3500 մէթրոց կտարի մը սառ-
րար կը տարածուի բնդարձակ խո-
պան հարթավայր մը, որ շբջապատ-
ուած է տարօրինակ լիռներով . . .
կան ուրիշ լիռներ, անդին դար-
ձեալ լիռներ, ասդին կրկին լիռներ,
վերջապէս աջ ու ձախ լիռներ . . .
մինչեւ հարիւմնին խորքը . . . լիռներ
և լիռներ ծովու. ալիքներու նման :

— Մենք սակի լիրան թագաւորին
քո՞վն ենք . . .

— Լիռները սուկիէ չեն, ձմրան ձիւնը

կը հալի . այս աղքատները բոլորովին
մերկ են , կարկամած են և թառա-
մած , որոնց հագնելիք բնաւ չիկայ .
ո՞չ ծառեր , ո՞չ ծաղիկներ , ո՞չ խռ-
տեր . . . կան միայն այրած հաղ մը ,
խճաքարեր և հակայ ապառաժներ :

— Մենք արդեօք լուսնին լեռ-
ներուն մէջ ենք :

— Կան զինուորներ , որոնք կը
կոռուին այդ լեռներուն մէջ . . .

Հսկայ թնդանօթներ , զետեղ-
ուած բարձրաբարձ կատարներու-
գագաթը . . . զարհուրելի ձիաւոր-
ներ , կրակու պվտիկ ձիերու վրայ . . .
համակ կարմիր ներկուած է արդւնով
եւ կը ծածկէ դիակներու կտորները
որոնք դէզեր կը կազմեն ճամբանե-
րուն երկայնքը :

— Աերսիոյ մէջ կը գտնուինք . . .

— Այս գեղեցիկ գեար , ինչպէս կը
կարծուի , գրախալին մէջէն կը հասէր
ուք նոյ նահապետին տապանը կի-

ցաւ անոր ամենաբարձր կատարին
վրայ : Սրարաւ . . .

— ՓոքրԱսիա ենք . . .

— Եւծ երմիր մը , զոր Բոււսերը
պիսի ազատեն Թուրքերու ահանելի
հալածանքներէն : Զարդերու երկիրը :

— Հայաստան . . .

Քաղաք մը զոր Բոււսերը գրաւե-
ցին : Եւծ յալթանակ . . . ձեր հայ-
րերը գայն կը փնտուէին աշխարհագ-
րական քարահետին վրայ , և կ'ըսէին ,
զնելով իրենց ակնօցները , տեսնենք
ուր կը գտնուի այստեղը :

— Կարի՞նը . . .

— Կարի՞ն . . . ձիշտ այն է . ևս
կ'ուզեմ այժմ զձեղ արթնցնել Կար-
նոյ մէջ :

ԱՆԹԻՇԱԽԱՆԻՆԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒԹԻՒՆԻ

ՓՈՅԲԻԿ ՀԱՅՈՒՀԵՔԻՆ

Ա.

Անուշաւանին հայրը կարինցի
հարուստ վաճառականներէն մին էր
և Զանարեան էֆքէնտի կը կոչ
ուէր : Կարինի ամէնէն մեծ տունը
Զանարեան էֆէնտիին էր, այսինքն
հակայ շէնք մը, բանտի նման հաստ
պատերով, փակ պատշգամիներով,
վանդակաւոր պղտիկ-պատուհաննե-
րով, հակայ դուռներով, պահպան-
ուած մեծ և ծանր կղպամնքներով :

Քաղաքին մէջ ամէնամեծ խանին
աէրը Զանարեանն էր... իշան ըստած-
նիս ապրանքներու մեծ մթերանոց
մըն է, ուր Պարսկաստան գացող
ձիերու և ուղտերու կառապանները
բեռնաթափ կ'ընեն և կը բեռնա-
որեն, անցնելով կարինէն :

Բ.

Այն առևտուն Զանարեան էֆէնտի
կանուխին մելիներ էր, Պարոյրին,
իր տաճնեհինդամեայ որդւոյն ըն-
կերակցութեամբ : Նախածաշի ատեն
սլիտի վերադառնամ ըստ էր և չէր
վերադարձած : Օրը ապրաժամնա-
շաւ... կէսօրը շատոնց անցած էր,
ոչ ոք չէր եկած : Տիկին Զանարեան
չէր գիտէր թէ ինչ ընէ :

Փոքրիկն Անուշաւան տանիքը ե-
լած էր : Պէտք է ըսել թէ, փոքրիկ
հայ տղաք, որոնք պարտէզ չ'ունին
տանիքներու վրայ կ'ապրին : Ասոնք
տափարակ տանիքներ են, ամբող-
ջովին հողով ծածկուած, ամբողջ
երկայնքին վրայ վանդակով մը և
խոչոր ծխաններով, որոնք քթիդ
տակը թանձր ու ապականուած ծուխ
մը կ'արձակին :

Սրբուհի, փոքրիկ դրացուհին որ
չուան կը ցատքէր իրեն տան տա-
նիքին վրայ, անոր ըստաւ .

— Անուշաւահն, հայրդ եկա՞ւ . . . ;
— Ո՞չ . . . մայրիկս Զօհրապ մօր-
եղբարս գնաց տեմնելու համար թէ
հայրիկս արդեօք հոն է :

— Բագարատին հայրն ալ չէ եկած :
— Եցուն բաղմութիւն մը կայ
փողոցներուն մէջ, ի՞նչ կը կարծես,
արդեօք ասիկա յեղափոխութիւն
մը չէ,

— Մայր ինձի փողոց ելլելը ար-
դիից, մինչեւ խոկ դիմացը երթալ,
տեմնելու համար Բագրատը . . . Ան-
զաւ թէ կրնայ ըլլու որ չարդի
փոխաւի :

— Արդեօք Ռուսնրը դմեզ սփափ
չափանեն :

— Լոէ՛ : Ասիկա եթէ քեզմէ
լին՝ զգել բանա կը նետեն :

— Եթէ ջարդ ըլլայ, ֆրանուա-
կան հիւպատոսարանը կ'երփամ :

— Եթ՛նթ . . . ասիկա անկարելի
է . . . քանի որ հիւպատոսարան չկայ
գուաներադմէն ի վեր :

— Սյն առեն Քոյլիքուն կ'եր-
թամ :

— Ահ, աւասիկ կորիսը, Սանա-
սարեան վարժարանէն կը դառնայ :

— Եւելի լաւ, անիկա իր դա-
ռերը ուսանելու համար տանիքին
վրայ սփափի դայ, մենք առանձինն
պիտի ըլլանք :

— Բարձ՛ւ, լո՛րիս :

— Բարձ՛ւ : Գիտէ՞ք . . . վարժա-
րանը փակուած է . . . ոստիկամներ
եկան, դասի ատեն, ձերբակալեցին
դասատուները և տարին դանոնք :
Ես փախայ . . .

— Ահ, ի՞նչ է այս ազգուկը :

— Հրացանի մը հարուած, շո՛ւա,
ներս փախէք, ահաւասիկ Քիւրտերը :

— Լորիս և Սրբուհի անհետացան և
պահուըտեցան երգիկին ետեւը : Ա-
նուշաւան մնաց առանձին : Մն հե-
տաքրքիր եր և կ'ուզէր տեմնել :

Գ.

Հրապարակը, վարը, ուզակը:

կարաւանը կ'անցնէր ուաղմանիւթիւննաւորուած՝ մնտուկներով : Անոնց ժամբայ տալու համար հիմնդ կամ վեց եղան կառքեր շարուած էին պատերուն երկայնքը : Եզները եւ գոմեշները պառկած էին գետնին վրայ ու կ'որոճացին : Սլու սայլակներուն վրայ կային հայ գիւղացիներ , որոնք իրենց գիւղերէն կը փախչէին տաճիկներու կողմէ կողսպատուած : Անոնք պատառատան զգեստներով էին , վախտ , երկիւզալի և արիւնաթաթաթ :

Գունդ մը տաճիկ զինուորներ հրապարակէն կ'անցնէին բերդի մը պահակը փոխելու համար . ամէնքն ալ մոխրագոյն տարադ հաղած էին , կարճահասակ , նիհար և թուխ դէմքով : Գերմանացի ենթասպայ մը , զեր ու հաստ , գամբուի ; նման կը հրամայէր անոնց : Զանոնք տողանցքի քայլով կը քալեցնէր և երեկն ալ կօշիկի հարուածներ կուտար աւ

նոնց՝ երբ քալուածքները պիրկ շըլլային :

Հայ շրկիր մը կ'անցնէր իր երկու աղջինձէ դոյլերով , որոնք երկայն փայտի մը ծայրերէն կախուած էին . եւ զոր ուսին վրայ կը կրէր : Պերմանացի ենթասպան , որ զինքը չէր նշմարած , գլխովը զարկաւ դոյլերէն մէկուն , որ զինքը թրջեց . . . : Պերմանացին բարկացած՝ բռունցքի հարուած մը տուաւ ջրկիրին , որ գլառքնեցաւ գետին՝ դոյլերովը միասին :

Քիւրտերը որ կը շրջագայէին այն տեղուանքը — ծանօթ իրենց երկայն զգեստներով և գլխաւորաբար իրենց թաղիքէ այլանդակ գլխարկներով — ուղուած այդ աղմուկէն՝ նետուեցան եղան կառքերուն մէջ գտնուած հայ գիւղացիներուն վրայ և քանի մը ցորենի պարկ յափշտակեցին :

Ասոնցմէ մին , աղմուկը աւելցնելու համար , քաշեց երկու երեք հրացանի հարուած և փախտ :

Անուշաւան կը վախնար . Այսուհանդեմ կը գիտէր միշտ այն աղոտու և պատառատուն խուժանը , որ կը վիստար հրապարակին վրայ : Եւ յետոյ որովհետեւ քիւրտ մը կը ծեծ կըւէր Հայու մը հետ , գերման սպան խուլի մը պէս կը պոտար . ուղարկն ալ տեսակ տեսակ ձայներ կը հանեին և զլուխնին դէսի գոմէշները կ'երկարէին : Անուշաւան շատ վախցաւ և նախընարեց այլևս հրապարակին չնայիր :

Գ.

Անուշաւան ձայն մը լոեց իր ետեք : Մասակայ մզկիթին մննլան էր որ կ'երդէր օրուան հրաժեշտը միշտաբէին բարձուքնեն , այնչափ քթէն կ'երդէր որ Անուշաւան ինողալէն ոկսաւ կողերը բանել :

Բոլոր միւս մզկիթներուն վրայ աեւնուեցան ուրիշ մօնլաներ ալ , ուրոնքնոյնպէս սկսան երդել ձեռքերնին դէպի երկինք բարձրացուցած . . . ամ-

բողջ քաղաքին վրայ մէկ ձայն հընչեց . . . Ալլահ , ա'ահ . . . , ա'ահ . . . :

Տէվէ Պրունիի բերդերէն մինսկաւ գոռալ : Անուշաւան մտածեց որ Բամաղանը իրիկուընէ կը ոկտէր : Երկրորդ հարուած մը պայմենցաւ , յետոյ երրորդ մը . . . Անուշաւան ուրախութենէն վեր ցատկեց՝ ենթադրելով որ Ռուսերը եկած են իբրան միւս կողմէն և թէ գերման ենթասպան պիտի պատժուէր :

Բայց Անուշաւան յանկարծ սաստիկ վախցաւ Քաղաքին ամէն իոդմէն զարդուրելի ձայներ կը լսուէին : Վայրեննի անառաններու ոռնութմներ , ազգագում ճիշեր , աքոցներ , իմելագար ցամկասուքներ , հրացանի եւ տարձանների պայմեններ կը լսուէին : Քաղաքին այլեւայլ տեղերէն հրդեհի լոյսեր , մուխեր և կայծեր զուրկուգան : Տանիքներուն վրայ այլանդակ ստուերներ , նման պղափառականներու , կը ցցուէին բոցերուն մէջէն :

Անուշաւան այլևս նայիլ չէր համարձակեր ո՛չ փողոցին, ոչ ալ հրապարակին կողմբ :

Նէ, պահ մը գազափարն ունեցաւ տուն վերադառնալ, բայց սուքերը կթաւեցան : Խեղճ փոքրիկը դժայազիրկ վառարանին ետեր կըծկըւեցաւ :

b.

Յանկարծ տանիքի մը վրայ երեւցաւ Մատաթեան էֆէնտի : Նէ, Մատաթեան էֆէնտին շատ կը սիրէր, որովհետեւ իր գրապանները միշտ շաքարով կը լեցնէր : Անիկա իր տարիքու սրունջներովը շուտափոյթ կ'ընթանար, իր բրոտէնկոթին քղանցքները կը կառչէին տանիքին պատշգամներուն և իր կարմիր ֆէտին ծովը կը տարուգերէր օդին մէջ՝ փոկէ խարազանի նման : Խենթի պէս կը վագէր՝ ցատկելով տանիքէ տանիքը, սոքերը իրարու պլլուած, անցնելով նեղ փողոցներէ :

Անուշաւան երեք չէր զիսեր Մատաթեան էֆէնտիին այսափ արագուն ըլլալը : Սակայն, քիչվերջը հասկցաւ թէ իր բարեկամը ինչո՞ւ համար այսովէս հապնէպով կը վազէր : Տեսաւ թէ, անոր ետեւը յանկարծ քիւրու մը երեւցաւ, յետոյ ուրիշ մը, յետոյ երրորդ մը, զինուած լախաներով և մեծ դաշոյններով, որոնք օդին մէջ վայրադօրէն կը ձօնէին...

65
66
67
68
69

Քիւրաները կը յառաջանային, երկու տանիքի հեռաւ-սրութիւն միայն մնացած էր :

Երկու վայրկերներին պիտի համարին Մատաթեան էֆէնտի :

Այն տանը Անուշաւան ոտքի եւ լու, պիրի մը կեցաւ և իր փոքրիկ ձեռքերը շարժեց գոչելով .

— Ասկէ՛, տոկէ՛, Մատաթեան էֆէնտի, չուտ չուտ :

Եւ երբեմիս դուռը ցատկելով

ՀՀ. 1 ՀԱՅՈՒԹԻՒՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ՀՀ. ՀՀ. Ա. Պահպահա Երևան
7/11-1922

զայն կոնտակի վրայ բացաւ , մինչեւ
որ ծեր բարեկամը հասաւ : Այն առեն
դուռը գոցեցին անօնց համեմէն եւ
պարզունակը դպին :

Ուժ . . . Ատենին գոցեցին : Երեք
քիւրտերու տանիքին վրայ ցատկելը
լսեցին : Դուռը կատաղի կերպով
ցնցուիլ սկսաւ : Վայրկեան մը այն-
ովէս թուեցաւ թէ ան տեղի պիտի
տայ , բայց կղպանքները ամուր էին :

Քարերու կարկուտ մը տեղայ
ծխնելոյզին վրայ , կարծես սմբողջ
բանակ մը իրենց գլխուն վրայ խո-
ժեց . . . յետոյ , ալաղակներու , սոս-
կալի սպառնալիքներու տեղատա-
րափէ մը վերջ , Քիւրտերը ուրիշ
տանիքի մը վրայ ցատկեցին :

Մատաթեան էֆէնտի փոքրիկ
աղջիկը գիրկը առնելով արագօ-
րէն տանը երկու յարկերէն վար ի-
շաւ :

Զ .

Անուշաւանին մայրը աղջիկը կը
վնառէր ամէն տեղ : Կը կարծէր թէ
մեռած կամ առևանգուած էր Քիւր-
տերէն , բայց երբ Մատաթեան է-
ֆէնտին բազուկներուն մէջ տեսաւ
զայն՝ ուրախացաւ :

Ծառաները մէծ դաները կղպելու
դրադած էին :

Պէտք էր թնդանօթի հարուած-
ներ տալ զանոնք խորտակելու հա-
մար :

Բարձերով և անկողիններով դո-
ցեցին վանդակապատ պատռան-
ները , արգիլերու համար գնաւակնե-
րուն մուտքը , նաև օդամոււները և
կղպանքները աչքէ անցուցին : Բոլոր
լապտերները մարած և ամբողջ ըն-
տանիքը տանը անցքին մէջ ժող-
վրւած՝ ականջ կը գնէր դուրսի աղ-
մուկներուն :

Հոն էր Մատաթեան էֆէնտին ,

Տիկին Զանարեանը , Աթինայ յոյն աշ-
ղախինը , Սլորի և Գրիգոր երկու ան-
ձնուէր ծառաները , մին թուրք խոկ
միւսը հայ : Տիկին Զանարեան կու-
լար , որովհետեւ ո՛չ իր ամուսինը և
ո՛չ Պարոյրը եկած չէին : Մատաթ-
եան էֆինտի կ'ուզէր հանդարտեցնել
զինքը , թէեւ ինքն ալ կը դոդար
չափազանց :

— Սրդեօք մեծ ջարդին նմանը
պիտի սկսէր վերսափն ...

— Գերմանները , որոնք բանակին
հրամանատարներն էին , վերջապէս
քրիստոնեաներ էին , անոնք շատ լաւ
կրնային այնպիսի սոսկումներու ա-
ռաջքն առնել ...

— Գերմանները , տիկին . . . բայց
անոնք են . . . որ պիտի հրամային ջար-
դերը . . . անոնք վատթարագոյն են
քան թուրքերը :

— Սամկա արևմուտքի արուար-
ձաններին սկսաւ . . . արդէն հոն
հրդեհները կը տեսնուին . . .

— Գոհ եղեք որ ձեր առւնն ալ
կրակ չառաւ . . .

— Վախնալու բան չկայ , Մա-
սաթեան էֆինտի , իմ տունո մօն
կրիզպառի տանը կից է , որ գերմա-
նացի հրամանատարներին մին է . . .
քաղաքը Քիւրահրալ լցուած է . . .
այս հրասակիները , այս աւաղակնե-
րը . . . Առառւած իմ . . . ի՞նչ պիտի
ըլլանք . . .

Է .

Խոշոր հաբուածները դուռը թըն-
դացուցին : Բացէ՛ք , բացէ՛ք . . .

Զայներ , հեծկասանքներ , յուսա-
հատ հառաչանքներ . . .

— Մի՛ բանաք , չըլլայ թէ բա-
նաք , պոռաց Մատաթեան էֆ' :

— Սրբուհին ձայն է մայրիկ ! . . .
բացէք իմ փոքրիկ Սրբուհիս . . .

— Անոնք զանիկա պիտի մեռցր-
նեն :

— Եթէ Սրբունը չէ՛ անիկա :

— Բացէ՛ք , բացէ՛ք , զթութիւն ,
զթութիւն :

Գրիգոր համեց պատուհանին առաջեւն անկողինը ու ակնարի մը նեաց , և յանկարծ պառաց . Քիւրտերը , Քիւրտերը :

— Բացէ՛ք Սրբունն է , կ'ըսէր Առուշաւան հեծկոտալով :

Մատաթեան էֆ . արագօրէն վաղեց , Սրբրի և Գրիգորի օգնութեամբ քաշեց հասաւ երկաթները և կիսաբաց գռնէն Սրբուն այլազլած դէմքով ներս մտաւ :

Ոսոր հաւ էին իւր մայրը և Բագրատու , և իւր փոքրիկ հօրեւրուրորդին , որ գիմացը կը բնակէր : Ամէնքը ներս մտան , մինչ քարերու անդասարափ մը վրանին կը տեղար :

Քար մը Սրբունի երեսին վրայ դալով , ինկաւ սալահատակին վրայ :

Հաղիւ ներս մտաւ Մատաթեան էֆ . զուռը հրելով փակեց ուժդա-

նորէն , բայց քիւրտերէն երկու քը յարձակելով հրեցին գուռու , փորձելով ներս խուժել փախսական ներուն հանեւէն :

Սըրբի և Գրիգոր Մատաթեանին օդնութեան վութացին , բայց չյաջողեցան գոցել ...

Արգեօք քիւրտերը իրենց ընկերները օդնութեան պիտի կանչէն , որ գուռնէն բանի ներս մանելով ամենքն ալ չարգեն :

Գրան կրկու կողմերէն կատագորէն կը մարանչէն և կարծես թէ քիւրտերը սակաւ կը յաջողէին ...

Տղաքը զարհուրած կը ճշացին :

Ի վերջոյ յաջողեցան գոցել զուռը : Բաշեցին գուռն երկաթները ու գոցեցին նմանսալէս պատուհանները : Ասկայն այդ սրահուն անձրեւի նման զնդակիներ սկսան տեղալ տան ճականն : Ապակի մը կրաքելով զնդակ մը եկաւ Գրիգորին ձեռքը ծակեց ,

բարեբախտաբար երկաթէ վանդակ-
ները կը պաշտպանէին պատուհան-
ները... Քիւրաբը չէին կրնար մըտ-
նել :

Այսուհանդերձ, որոշեցին պա-
տրապարուիլ մառաններու մէջ :

Քարը խոչոր ճեղք մը բացած էր
Սրբունի շրթունքին վրայ, որ կ'ա-
րիւնէր և ուռած էր :

Ութ օր անոնք փակուած մնա-
ցին մառանին մէջ : Սրգիլուեցաւ
աղոց վեր ելլել, գնդակներուն և
քարերուն պատճառաւ, որոնք ներս
կուգային կոտրուած պատուհաննե-
րուն փեղկերէն :

Ուսելիքները սկսան սպառիլ :
Ուրիշ բան չէր մնացած բայց եթէ
միայն չորցած չամիչները և հանէ
պատրաստուած անուշեղէնները :

Ամէն կոզմ հրացանաձգութեան
ձայն, երբեմն ընդհատ ու բռուն թա-
փով և երբեմն ալ ցանցաւ : Կամաց

կամաց մեռելական խոր լոռութիւնը
քաղքին վրայ իջաւ...

Սբրի համարձակեցաւ փողոցը
ելլել, և նոյնիսկ Անուշաւան սկր-
ուռ պատուհանին փողոցը գիտել :

Դիմացը՝ Բագրատին տան դուռը
րաց էր : Անոր ամէն բանը կողոպ-
տրւած էր ևւ ինչ որ աւարառուները
չէին կրցած տանիլ՝ փողոցը նետած
րոցավառ կ'ըլլային, . . . : Բագրատ-
իր գեղեցիկ խաղալիք-ձին ճանչ-
ցաւ կիսով չափ այրած, որ անցեալ
տարի Պալսէն իրեն նուէր բերուած էր :

Անուշաւան հեծկլատալի գետին
փոռուեցաւ :

— Հայրի՛կ, Պարույրն ու հայրիկը
կ'ուզեմ, . . .

Սցող արցունքներուն մէջէն ձիւ-
ւորներուն հասնիլը տեսաւ : Թուրք
սպայ մըն էր որ բազմաթիւ հետե-
ւորդներով կուգար, գեղագէմ երի-
տասարդ սպայ մը, զոր յանկարծ
հանցաւ :

— Մայրի'կ , մայրի'կ , դոչեց ,
ահաւասիկ թայֆուր պէյը , հաղա-
բավետ ֆօն Կրիպառի քովը կը կե-
նայ . . . թայֆուր պէյը , մայրի'կ :

թ.

Անուշաւան օգնեց իր մօրը՝ ըզ-
դեսաները հադնելուն , հադցուց ա-
նոր սեւ մնդուհե մեծ Հարշափօր ,
առանց օրու դուրս չէր կրնար ելլել
ո՛չ մէկ հայուհի :

Յն գողդղալով մինչեւ դրան
քովը մնկերացաւ , զինքը դրկեց ու
վաղքով մը պատուհան եղաւ : Անու-
շաւան տեսաւ որ մայրը դրացին
դրան սեմին վրաց կեցաւ վայրիեան
մը , պահակ զինուսրին հետ խօսե-
ցաւ և յետոյ բնակարանին մէջ տ-
ներեւոյթ եղաւ :

Տիկին Զանարեան առաջնորդուե-
ցաւ Հուկօ Թօն Կրիպառի պահը :
Գերմանացի գօրավարը խստօրէն կը
մինարանէր թայֆուր պէյի հետ :

Երիտասարդ կինը լալազին նե-
տեց ինքզինքը թուրք բարձրասար-
ձան էֆէստիին ոտքերուն առջեւ :

— Այ . . . թայֆուր պէյ , դուն
մեր բարեկամներէն մին , զքեղ որ
իմ ամուսինս փրկեց Ասպարիւ Համբա-
սի ձեռքերէն . . . զքեղ որ մինք
պահեցինք ամիսէ մը մեր տանը
մէջ . . . թայֆուր պէյ . . . հիմայ դռւն ,
գուն սեր տէրն ես . . . մաերիմ բա-
րեկամն էնզիէր փաշայի . . . վերա-
դարձուր որդիս . . . կ'աղաչեմ . . .
ո՞ւր է ամուսինս , ո՞ւր է զաւակս :
Ի՞նչ ըրիք , Զանարեան էֆէն-
տին . . . Ի՞նչ ըրիք իմ փոքրիկ Պա-
րոյրս . . . ոլորմացէ'ք , չորհ ըրէք
անոնց , կ'աղաչեմ . . .

Դեռամփ կինը իր ձեռքերը կը
դարարէր և կը հեծկլտար . . . Ֆօն
Կրիպառ իր մեծ ու կոր ակնացները
դրած կը դիսէր հետաքրքրութեամբ
գուշինելով ակուսները քրտակն

փոքրիկ դանակով մը, որ թուղթ
կտրելու կը ծառայէր . . . :

Թայֆուր պէտ կ'ոլորէր իր բա-
րեձեւ զորչ սկեխերը, չարամիա
ժամիս մը դէմքին վրայ : Ու իր
կու ձեռքերը մինչեւ քունքերը
բարձրացացած, բառ ժանաօրէն.

— Տիկին, ժամանակները փոխ-
ուած են :

Յետոյ սկսաւ վիճիլ Ֆօն Կրի-
պաուի հետ, իբրևու թէ կինը հոն
եղած ըլլար . . . :

Տիկին Զանարեան մեխնեցաւ ա-
մօթէն շիկնած :

Ան հազիւ դուռը դոցած էր,
երբ պայթուժ մը լուեցաւ :

Փ.

Անուշաւան դեռ կը սպասէր իր
մօրը և չէր տեսէր մնոր դալը :
Մինչեւ իրիկուն սպասեց երեսը
բարձուցած միշտ դէպի պատու-
հանը :

Սըրբի, տաճիկ ծառան, որ Ֆօն
Կրիպաուի տանը չորս կողմը կը ըր-
ջէր, ներս մանելով, Մատաթեան է-
ֆէնսիին զարհուրելի բան մը ըստ,
և վաղեմի բարեկամը բոլորովին
շփոթած Անուշաւանը իր բազուկ-
ներուն մէջ առաւ և անոր ըստ
դորովանքավ.

— Զաւակս, մայրիկն ա'լ հիմայ
պիսաի չվերադառնայ . . .

Միայնակ տունը մնալ բոլորովին
վաճնգաւոր էր փոքրիկ աղջկան մը
համար : Անոր համար ուրիշ ապահով
տեղ մը երթալ պէտք էր այդ իրի-
կուն :

Անուշաւան սկսաւ սաստիկ լալ,
և աղաղակեց բսելով թէ անպատ-
ճառ անմիջանկէս ինքը իր մայրը,
հայրը և իր միբելի փոքրիկ Պարոյը
կ'ուղէ . . . : Յետոյ վիշտով հա-
մակուած իր վաղեմի բարեկամին
ուսին վրայ քնացաւ :

Սակայն երբ արթնցաւ, ոչ մէկը
ճանչցաւ իր շուրջիններէն :

Բազրատ փոքրիկ քիւրտի մը կը
նմանէր, որածայր գլխարկով մը,
Արբուն և իր մայրը երկու ազտոս
մուրացկաններու երեւոյթն ունէին,
իսկ Մատաթեան առած էր կերպա-
րանքը թուրք մօլլայի մը, որ երե-
կոյեան աղօթքը կ'ընէ մինարէին
գագաթը, մեծ ձերժակ փաթթոց մը
գլխուն վրայ, և լայն քղանցքնե-
րով վերարկու մը, որուն մէջ Ա-
նուշաւան ամրողջառպէս անհեւոյթ
կ'ըլլար :

Մութ գիշերին, փոքրիկ խումբը
ճամբայ ելաւ հնդկական շարքով
մը. փախատականները հրազարակը
դարձած միջոցնին երեք մասերու-
րամնուեցան, աւելի դիւրութեամբ
անհետանալու համար: Գրիգոր՝ Աըր-
բաւնին և իւր մօրը հետ, Աըրբին՝
Բազրատին հետ և Աթինա...:

Մատաթեան և Անուշաւան, ա-
ռանձինն մեկնեցան թրքական թա-
ղին փոքրիկ փողոցներուն մէջէն :

ԺԱ.

Մատաթեան խուճապի մատ-
եռած մանուածալստ կ'ընթանար.
կը վազէր, երբ ապահով էր թէ մէ-
կը զինքը չէր տեսներ, կանդ կ'առ-
նէր, և կը թաքչէր տուներու մէջ՝
երբ կը վախնար: Հասու վերջապէս
մեծ մղկիթի մը քովք :

— Նասահէսմին հօճա՛... Նասա-
հէտին հօճա կանչեց Մատաթեան
էփ. սոքերն ու բռունցքները չքիղ
տան մը դրան զարնելով...:

Գուռը լայնօրէն բացուեցաւ: Ծե-
րուկ մը ամբողջապէս ձերմակ հազ-
ուած մեծ ու երկայն մօրուքով
և բարի երեսոյթով մը ոեմին վրայ
երեւցաւ:

— Բ՞զ է ան... ի՞նչ կ'ուզէք...:

— Երկու քրիստոնեաներ կուդան
պաշտպանութեանդ ապաւինելու հա-
մար . . . աղասի՛ զմեզ . . . աղասի՛
զմեզ . . . աղասի՛ քու հին բարեկամդ
Մասաթեանը և իւ բարեկամս եղող
Զանարեանին աղջիկը :

— Առաւած զձեզ սրաշտպանի . . .
Հիւրերը նուիրական են , ոչ ոք ձեր
մաղին պիտի յղոցի : Մաէ՛ք պիտի
գտնէք հոս ուրիշ զմբազգներ . . .
Անոնք դտան իրավէս Սբունը և իր
մայրը , Բարբառը , ծառաները և մէկ
քանի ուրիշ հայեր , որ կը ճանչնային
Նասահէտին հօձայի բնակրամնը :

ԺԲ.

Նասահէտին հօձա , արդար և
բարի մարդ մին էր , անիկա կարսոյ
ամէնէն յարդուած իսկամ մոլաներէն
մին էր : Իր բնակրամնը նուիրական
էր քիւրա կամ թուրք գաղաններէն
ոչ մէկը պիտի յանդզնէր անցնիւ ա-

նոր գրան ուրմին : Աւթ օրուան
ջարդերուն միջոցին անիկա կեցած
էր իր զբան առջև մայնելով փա-
խրստականները իր բնակրամնը , յոր-
գորելով գաղանները մեղմութեան
և սպառնալով անոնց աստուածային
պատիժներ :

Նասահէտին հօձա բարեկամա-
ցաւ Անուշաւանի հետ , որովհետեւ
այս պղամիկը խելացի և զուարթ էր :
Անիկա տեղաւորեց միւս փախստա-
կանները իր վստահելի բարեկամներուն
քով բացց բաժնուիլ չ'ուզեց փոքրիկ
աղջիկէն :

ԺԳ.

Պակայն ուուսերը կը մօտենային . . .
ամէն օր կը լսուէր թնդանօթի ձայ-
նը : Գերմանացի սորմաները կը ձգէին
իրենց զինուորները և կը փախէին
զէսի Տրավիդն :

Օր մը ճակատամարտը խիստ կա-
տաղի եղաւ , լեռներուն գաղաթը և

Բարձն-Տէօքէնի վրայէն ուժպին թընս-
դանօթի հարուածներ կը գոռային :

Նասանէտախն հօճա կը յուսահա-
տէր և մլլիթէն մէջ կ'աղօթէր . . .
Անուշաւան կը ծածկէր անկէ իր
ուրախութիւնը, որովհետեւ Ռուսերը
պիտի վերադարձնէին իրեն իր հայ-
րը, մնա եղբայրը, և մայրը. այս-
պէս չէ . . .

Ճակատամարտը ահուելի եղաւ,
Ռուսերը և Թուրքերը մինչև ուսերը
ձիւնին մէջ կը կոռուէին : Թուրքերը
քաջ են, սակայն անոնք ըլլայ բաց
դաշտի վրայ, ըլլայ բերդերու մէջ
կը չարդուէին, իսկ Կովկասի ոսւս
կայտառ լեռնաբնակ զինուորներն ալ
անոնց պէս կը կոռուէին : Միթրանօպի
աստրափի մը տակ անոնք յարձակ-
մամբ տուին Բարձն-Տէօքէն լեռը.
(3500 մէմբ) բարձրութեամբ և այդ
բարձունքէն հիւսան պէս իջան քա-
ղաք, որ անձնատուր եղաւ կատա-
փի կոփւներէ վերջ . . .

Հարաւային թաղը բոցերուն մէջ
էր և անիկա Նասանէտախն հօճային
թաղն էր . . .

Ծերակ մօլլան տեսնելով որ հըր-
դեհն իր փողոցն էր, բռնեց Անու-
շաւանին ձեռքին և փախաւ դէպի
օտար հիւպատաներու թաղը :

Գնդակները կը պահային ամէն
կողմէ. փողոցի մը դարձքին վրայ
երևացան խաղախներ, որ խումբ մը
փախոտականներու եաւէն նշան
կ'առնէին :

Նասանէտախն հօճա ինքնինքը
կորսուած համարեց. ձիւաւորները
այնպիսի կատաղի երեւոյթ մը ու-
նէին, որ կարծես թէ ոչ մէկ բան
կընար դիմադրել իրենց անցքին վրայ :

Այն ատեն, Սնուշաւան ձգելով
ձերտնիին ձեռքը, իսկաւ ձնկան
վրայ փողոցին մէջանեղը, պոռալով
ֆրանսերէն . . .

— Պարոն Ռուսեհ'ր, մեզի չարփք

մի՛ լընէք, ես փոքրիկ հայուհի մըն
եմ:

— Ի՞նչ կ'ընկո հոս, փոքրիկո :

— Պարսն, պէտք չէ որ զիս
մեռցնէք. Քիւրաերը առին իմ հայ-
րիկո, մայրիկո և մեծ եղբայրս . . .
Նասահէտախն բարի է ինծի հանդէպ,
անիկա զիս . աղասից . . . մի՛ մեռ-
ցընէք զայն . . . , մենք ձեր բարե-
կամներն ենք . . . :

Սպան իջաւ ձիէն, աղասիկը աշ-
աւ իր բազուկներուն | մէջ, համ-
բուրեց զայն, և ըսաւ իր երկու
խաղաթիներուն . . .

— Պորիս Լիէվինին համար է . . .
Կրքէք գէշութիւն մը պիտի
չըլլայ անոնց . . . տարէք զիրինք
նախկին ռուսական հիւպատոսարա-
նը, և ես ալ զիրենք հոն պիտի
զանեմ, եթէ Աստուած կամկնայ . . . :

ԺԴ.

Իրիկունը հիւրասիլ ուեցա-
ռուս սպահներէն, որոնց, հազար-
ներու պետք, Պօրիս Լիէվին,
պատմած էր փոքրիկ աղջկան
պատմութիւնը: Ուսւսերը վերա-
դարձուցին իրասունը: Գրիգոր, Սըրրի
և Աթինա առաջուան պէս ըս-
կան ծառայել: Մըրաւն և իր մայ-
րը բնակեցան իր մօտ փոքրիկն
Բագրատի հետ: Մատաթեան է-
ֆէնսի և Նասահէտախն հօնա կու-
գային զինք ուեմնել և անոր գասեր
տալ: Անուշաւան շարունակ իր
տան տանիքին վրայ կ'ելլէր, և
հօնկէ ճամբան կը զիտէր թէ ար-
դեօք ձիաւորներ կուգային: Նոյնը
կ'ընէր նաեւ Աննա: Օր մը, ճամ-
բուն մէկ դարձուածքին վրայ Ա-
նուշաւան տեսաւ. Ճիւոր մը, որ
ձիուն գաւակին վրայ մանչուկ մը
կը բերէր . . . սիրոը ոկատ ուժգ-

նորէն բարախել . . . : Յանկարծ
բարձր ճիշ մը արձակեց : Անուշա-
ւան ճանչցաւ իր եղբայրը և իր
հայրը :



ՊԱՐՅՅԻՆ ՊՈՏՄՈՒԹԻՒՆԻ

Ո.

Պարոյր և իր հայրը կը վիճա-
րանէին լրջօրէն բերուած նոր
զորդերու տեսակներուն վրայ,
զորս պարսիկ ու զտապանները
պարսպած էին խանին մէջ :

— Կը կարծե՞ս, որ երկրին ա-
մէնէն լաւ բուրդէն զործուած ըլ-
լան այս զորդերը, այս մարդիկ
յիմար են, իրենց գեղեցիկ զոր-
դերը հիւսելու համար Գերմանիոյ
զէլ ներկուած բուրդերը կը դոր-
ծածեն : Տե՛ս սա զոյները :

Հաղիւ թէ Զանարեան էֆ.
վերջացուցած էր այս բառերը,

իսկոյն քառակուսի բակը խու-
ժանէ մը պաշարուեցաւ, ընկե-
րակցութեամբ մէկ քանի ժան-
աւարձաններու, որոնք չափուչէ մը
կ'առաջնորդուէին :

— Դժբախտութիւն... ի՞նչ
կը պատահի գարձեալ... հեծեծեց
խեզ վաճառականը ապշահար... . . .

Ի՞նչ կը պատահէր... շատ
պարզ էր : Վայիին հրամանաւ-
փոքրիկ գունդ մը զինքը ձերբա-
կալելու կուղար :

— Պարո՛յր, պառաց գժբախ-
տը, վաղի՛ իմաց տալու մօրու... . . .

Երիտասարդէն կ'երկմաէր ու-
շէր զիտեր թէ հօրը հետեւէր թէ
Հայոց թագը իջնար :

Իր վարանքը շատ չաեւեց : ու
երկու հուժկու ձեռքեր ինկան իր
ուսերուն վրայ : Սալիպուեցաւ հե-
տեւիլ իր հօրը, անցնելով նեղ ու
աղմկալից փողոցներէ, ուր կատա-

զի բաղմութիւն մը խոնուած , չէր
քաշուէր աջ ու ձախ նախառինք-
ներ և հարուածներ տեղալու :
Երկու Հայերը բանտարկուե-
ցան :

Ի զուր կը հարցնէին իրարու-
իմանալու համար իրենց յան-
դանքը , ու չէին կրնար հասկնալ :
Իրենց յանցա՞նքը :

Անմիջապէս հասկրցան :

Երկուքն ալ պատերազմական
ատեանը առաջնորդուեցան , և
խիստ հարցաքննութեան մը նո-
թարկուեցան , որուն ընթացքին
հասկցուեցաւ որ զիրենք կ'ամ-
բաստանէին դաւաղբութեան յան-
ցանքով . Սուլթանը , ինչէր փա-
շան , նախարարները ու կարնոյ
վալին սպաննելու դաւաղբու-
թեամբ , հասկրցան թէ զիրենք
կ'ամբաստանէին իրենց հայրենա-
կիցները սպատամբեցնելու և հա-

սաբակութեան ինչքը գողցած ըլ-
լալու յանցանքով և որ աւելին է
ի հաշիւ Խուսիոյ և Անդրիայ ՄՊ-
տեսած ըլլալու ոճիրով ... վեր-
ջապէս այնչափ բաներով , որ
իսկզ վաճառականին ապուշու-
թիւնը անհուն էր :

Երդում ըրաւ թէ ինքը աշ-
խարհիս ամենէն հաւասարիմ վա-
ճառականն էր , երդում ըրաւ
Քրիստոսի վրայ ու երդում ըրաւ
նոյնիսկ Առհամմէափ վրայ և ա-
մէն այն բաներուն վրայ , գորո-
անսնք ուղեցին :

Ոչ մէկ բան օգուտ չըրաւ :
Գաստարները որոշեցին որ մահք
միայն կրնար պատժել այսպիսի
ծանր յանցաւոր մը ...

Վերջապէս դատավարաւեցաւ
կախուելու ...

— Բնոշ սիմի ըլլայ աղաս ...
կը հասաչէր դժբախար յասահա-
թեամբ :

Գասաւորներէն ոմանք , որոշեցին , որ հայու կտօրը չառ լաւէր կախաղանի համար , ուրիշները կը մրտէին ուժգնօրէն դանակոծել , ոմանք ալ կարծիք կը յարտնէին ըսելով որ այս աղան չառ կը վայելը փաշալին պալատին մէջ իբր դերի ծառայեցնել :

Բ.

Պարոյր և իր հայրը բանտին մէջ կը գտնուէին : Անոնք առանձին էին , ուրիշ մեծամեծ Հայեր ալ միացած էին անոնց :

Եկեղեցերը գիտէին թէ պիտի կախուէին , բայց չէին գիտեր թէ երբ էր իրենց տանջանքի օրը : Անոնք մշտատեւ անձկութեան մը մէջ էին :

Շատ անգամ իրենք կը կարձէին թէ հրապարակին վրայ պիտի խողխողուէին , այնչափ բանտին գոներուն առջեւ ամբոխին աղա-

դակները սպառնական կը դառնալին : Անոնք իրենց ընտանիքներուն վրայ կը մտածէին , որոնք անպաշտպան մողեռանդ թուրքերուն քիւրտերու ձեռք ինկած էին :

Իբր սնունդ իրենց (իբր թէ հաւերու) կը քերէին ամէն առաւոտ մեծ պնակ մը խաշուած ցորեն , խեցաման մը ջուր ու սեւ հայի մզլուած կտօրուանքներ , որոնք աւելի մոխիրով շաղուած էին քան թէ այլւերով :

Բանտարկեալները վերջապէս ապրուեցան դատաւորներուն առջև : Ամենքն ալ աժգոյն էին իրենց վերջին ժամը հասած կարծելով :

— Ծնորհալկալ եղէ՞ք մեր բարի վեհապետին , հաւատացեալներու հրամանատարին . . . ահաւասիկ արամազիք է ձեզի չնորհնելու , անսպիտաններ , շամն դաւակներ : Անիկա կ'արտօնէ ձեր գլու-

իսը դնել ոսկիտիլ : Փրկամնք գհաւ-
րեցէք ու ձեր կեանքք պիտի ա-
զատի . . . :

Որովհետեւ Զանաբեան էֆ-
ամենէն հարուստ վաճառականն
էր Կարնոյ մէջ , իրեն և իր ազուն-
համար որոշուած զինը ահազին
էր , 1000 սոկի հնչուն դրամ :

— Ի՞նչպէս կ'ուղէք որ ես
վճարեմ այս ահազին գումարը ,
հնչուն դրամով . . . դացէք զբա-
ւացէք իսանս ու ապրանքներու ,
կարծիմ թէ մեծապէս պիտի շա-
հիք . . .

— Այդ արդէն եղած է . . . պա-
տասխանուեցաւ իրեն . . . :

Գ .

Խռաւօս մը , բանտարկեալները
բանտէն դուքս հանեցին , և նախ
պիրենք գոմէշի հօտի մը պէս տեղ
մը արգելափակեցին և յետոյ քշե-
ցին դէպի քաղքին դուռը՝ ըրջա-

պատուած զինուորներով և ժան-
արմաններով : Ասոնք կարծեցին
թէ Նարնոյ պարխազներուն տակ
պիտի մահացնեն զիրենք :

Բայց մեծ զարմանքով տեսան ,
որ զիրենք քալեցնել տուին ամ-
բողջ օրուան մէջ հանդիսա ձգելով
միան և միայն քառորդ ժամ մը
իրենց ցորենի բաժինը ուսելու
համար :

Պարոյր շատ խորունկ կը
մտածէր :

— Հայրի՛կ , ո՞ւր կը տանին
մեղի , գիտէ՞ք :

— Այս ճամբան ճանչցայ , Եր-
զնկայի ճամբան է , վազը պիտի
հասնինք Մամա-Խաթուն :

Ելուստի միայն զիտէին :

Պարոյր տակաւին զուարթ
պատանի մը , հակառակ իր ունե-
ցած գժրաղղութեան , միջոց կը
դանէր սուլելու ամբողջ ճամբուն

Երկայնքը և պատմելու հազար ու
մէկ կատակով լի պատմութիւնս
ներ, որոնցմով կ'ուրախացնէր իր
ընկերներուն սիրառ :

Պարոյր, կերպով մը օդառ-
կար եղաւ իրենց ընկերացով չա-
փուչներէն միոյն, քիւրափ մը, ո-
րուն անունն էր Սըտքը, որ գթաց
աղուն վրայ և անոր հաղորդեց
գաղտնօրէն, թէ հրամայուած է
իրենց առաջնորդել զիրենք կե-
սարիս :

Կեսարիս . . . խեղձը անոր չէր
կրնար հաւատաւ, բայց ամէնն ալ
պիտի մեռնէին տակաւին կեսա-
րիս չհասած . . . կեսարիս, կար-
մէն շատ, շատ հեռու էր :

Եւ արդեօք, ի՞նչ նոր տան-
ջանքներ իրենց կը սպասէր հոն . . .

Եյն ատեն Պարոյր որոշեց
փախչիլ և իր ծրագիրը հաղորդեց
հօրը :

Դ.

Սնոնք նախընտրեցին միալ
խաւարին գիշեր մը, աճն նեղ
կիրձին մէջ, որ բարձրաբերձ ժայ-
ռերով շրջապատուած էր, և ուր
եփրատը գոռալով կ'անցնէր մու-
թին մէջ : Հողմախառն ձիւնը և
անձրեւը կը սաստկացնէին այս
գիշերուան զարհուրանքն ու յու-
սահատութիւնը . . . :

Զանարեան էֆ . և մէկ քանի
ուրիշ բանտարկեալներ տեղաւոր-
ուած էին գոմի մը մէջ : Թարքը
զինուոր մը պահակ կը կենար
գոմին տան մօաը, իսկ միւս պա-
հակները քունի մէջ էին :

Զանարեան էֆ . և Պարոյր սո-
զոսկելով անցան իրենց քովը
սպակող ընկերներուն մէջէն, ու
հասան մինչեւ պահակը : Զանար-
եան էֆ . լուռ սոսում մը ըրաւ-
զինուորին վրայ, և երբ անիկա-

կլը սեղմէր անոր կոկորդը՝ Պարոյր
առաւ անոր հրացանը և դուրս
նետուեցաւ : Զանարեան պահա-
կին կոկորդը ձգեց ու հետեւեցաւ
Պարոյրին :

Պահակը պոռաց և ամբողջ
խուժը սաք հանեց , ու հրացանի
գնդակները սուրացին դիշերուան
մէջ :

Փախստականները խոյս կու-
տային գիւղին փողոցներուն մէ-
ջէն և երրեմն ալ տանիքներուն
վրայ կ'ելլէին , որոնք կարծես
բարձրացած էին պատշգամներու-
նման վրայ : Վայրիսով ե-
լան կիրճէն գուրս :

— Մենք այլեւս փրկուած
ենք , կը գոչէր Պարոյր ուրախու-
թեամբ :

Բայց հազիւ թէ խեղճ վոք-
րիկը վերջացուցած էր ուրախու-
թեան վերջին բառերը , պաղ սուխ-

մի մը հարուածը զգաց իր վկին
վրայ : Պահակն էր , որ կիրճին
բերանը կեցած էր :
— Ուս , շուներ , գոռաց ա-
սիկա :

— Հայրիկ , հայրիկ , հառաչեց
Պարոյր :

Զանարեան էֆ . հասաւ , պատ-
րաստ ամէն գնով իր և իր զաւ-
կին կեանքը պաշտպանելու հա-
մար , բայց մեծ զարմանքով տե-
սու որ պահակը վեր ցցեց իր
հրացանին ծայրը , և կարուկ
ձայնով մը հարցուց .

— Դո՞ւն ես , Պարոյր :

— Ե՞ս եմ , Սըտքը չավուշ :
Տղան ձանչցած էր իր բարե-
կամ թիկնապահը :

Ե .

Մութին մէջ արագօրէն և
կարձ խօսակցութիւն մը աեղի
ունեցաւ :

— Կեցէ՛ք ... ո՛չ ոք պէտք է
անցնի :

— Աըտքը չավուշ, քեղի զոյդ
մը եղ, 100 սակի և ուղարի բեռ
մը ցորեն կը խոստամսամ:

— Իշանդ կողոպառած է,
ի՞նչպէս պիտի կարենաս խոս-
տումի գործադրել:

— Եղայրս հարուստ զինա-
վաճառ մըն է Պաթումի մէջ.
գիտես այն Պաթումը որ Վըաս-
տանի մէջ կը գտնուի, այն մեծ
նաւահանգիստը, որ Ռուսերը Աև-
ծովու մէջ ունին: Նազարէթ Նա-
զարեան, Եղայրս, պիտի վճարէ
ամրող խոստացածս:

— Ի՞նչպէս ձեռք պիտի բե-
րեմ այդ խոստացուած գումարը,
ո՞վ ի՞նձի կ'ապահովցնէ թէ զձեղ
վերստին պիտի գտնեմ....:

— Անցի՛ր մեզի հետ Ռուսիոյ
սահմանը և հոն հնչուն զբամ
պիտի դրուի ափիդ մէջ:

— Քիւրտ մըն եմ ես, և մընս

նոյն ժամանակ Գըզըլպաշ, մենք
կառավարութեան հետ խաղ չենք
կրնար խաղալ: Երեք եղբայրներս
բանակին մէջ են, և եթէ ես կոր-
սուիմ, անոնք պատասխանատու
պիտի ըլլան ու մահուան պիտի
դատապարտուին:

— Եթէ Գըզըլպաշ ես, այն
ատեն կէս մը Եղբայր ենք... 300
ոոկի կուտամ եթէ ծնողացդ հետ
միասին ընկերանաս:

— Եկո՛ւր, Սըտքը չավուշ,
կը պաղատէր Պարոյր, քեղի ի՞նչ
թուրք պիտերը... անոնք Ռու-
սերուն դէմ պատերազմի պիտի
բոնուին և դուն պիտի մեռնիս
այն մարդիկներուն համար,
զորս դուն չես սիրեր... փախիր
մեզի հետ, Սըտքը չավուշ, փա-
խիր մեզի հետ....:

— Եյվալլահ... Ռուսերը ես
կը սիրեմ... հարիւրապիտ մը.ար-

գէն կը ճանչնամ... Կարնոյ վա-
լին ինծի թոյլ տուած էր, որ ա-
նոր ընկերանամ, երբ նա մեր եր-
կրին քարտէսը կը պատրաստէր:

— Երեք զոյդ եղ քեզի կը
խոստանամ, Սըտքը չավուշ...
երեք ուղարի բռու ցորեն և երկու
հարիւր ոսկի...:

— Ինչալլահ արշալոյսը չի
ծագած պիտի գտնեմ զձեզ իմ
երեք եղբարցս հետ Զազա-Վար-
դիկ պիւղին քովը: Հրովհեան
Օսման պէջ ամէնէն հարուստ և
գիւղին ամէնէն վաղեմի անձն է և
ազգականներէն մին, անոր մօաը
պիտի կենանք՝ որչափ ատեն որ
հարկը պահանջէ:

Յոդհութենէ, ցուրտէ և ձեր-
բակալուելու զարհուրանքէն կի-
սամենո, մեր երկու փախստական-
ները յաջողեցան երթուլ անձրեւին
և գիշերային խաւարին մէջէն:

Զանարեան էֆ քիչ մը այդ
կողմերը կը ճանչնար, ժամանա-
կին այդ լեռները սրբած ըլլա-
լով, կոյս և չպեղուած ածուխի
հսկայ հանքերը տեսնելու համար:

Ան իր աղան կ'առաջնորդէր,
և առանց իր օգնութեան, ան
անդունդներու մէջ պիտի կոր-
սուէր: Հեղեղի ձորէն դուրս ել-
լել միան կը մնար:

Արշալուը կը ծագէր, երբ
տեսաւ փոքրիկ գիւղը, որ կար-
ծես հեղեղին վրայ կախուած էր:
Նոյն միջոցին լսեցին ճամբէն
ձիաւոր խումբի մը զալը: Անմի-
ջապէս պահուըտեցան ժայռի մը
ետեւը, բայց թագասոցէն շուտով
եկան, երբ գաղտադոզի նշարե-
ցին և ձանչցան Սըտքը չավուշը,
որ իր երեք եղբայրներուն հետ
կուդար: Սըտքը չավուշ ըստւ.
— Ահա եկանք, Զանարեան

էֆ., բանտարկեալներու խումբը
կը շարունակէ իր ճամբան և մեղ
դրկեցին զձեղ փնտուելու։ Աւել-
ցուր 100 ոսկի մըն ալ ու մենք
կը հրաժարինք ցմիշտ զձեղ հե-
տապահելէ։

Է.

Անոնք գիւղ հասան։ Գըզըլ-
պաշներու ամենէն երիտասարդը
իր ձին Զանարեան էֆէնտին
տուած էր, ու ինք կը քալէր
Պարոյրին քովէն։

Գիւղին մէջ 0սման էֆէն-
տիին տունը ամենէն մեծն էր-
Տունը ամեռզ հողով ծածկուած
էր, և ուրիշ բացուածք մը չու-
նէր, բայց դուռնէն և երկու
փոքրիկ պատուհաններէն ու տա-
նիքին ձիշդ մէջտեղը ծակէ մը,
որ իբր ծխան կը ծառայէր։ Տու-
նը զրեթէ միշտ կէս մթութեան
մէջ էր և ըստ բաւականի տաք,
հակառակ դուրսի պաղութեան։

0սման էֆ. ճամբորդները ԱՌ-
ջօրէն բարեւեց։

— Աս էֆէնտին հարուստ վա-
ճառական մըն է, զար պաշտօն
ունինք առաջնորդելու մինչեւ
Կարին, կը բացաարէ Սըտքը չա-
վուչ, Զանարեան էֆէնտին ներ-
կայացնելով անոր՝ շատ բարձ-
րաստիճան ազդեցիկ անձ մըն է,
մինչեւ իսկ վալին խորհրդականը։

0սման էֆէնտի մեծ յարգան-
քով զիրենք ընդունեց։ Օձախը
վաւել տուաւ և իւկոյն թէյ և
գաֆէ հրամցուց և շատ լաւ տե-
սակէն ծխախոտ։

Ծառաները տախտակամածը
ծածկեցին հին սքանչելի գորգե-
րով և ճամբորդները հսնեցին ի-
րենց կօշիկները ինչան յարգա-
նաց, ինչ որ տեղւոյն սովորու-
թիւնն էր, չաղտոտելու համար
գորգերը։ Յետոյ երբ ճաշի ժամը

հասաւ, Օոման էֆ. հրամայեց ոք
սեղանը պատրաստեն :

Ճամբորդները երբ ճաշը վերա-
ջացուցին, ծառաներն ու աղքատ
աղքականները նետուեցան սե-
ղանին մնացորդներուն վրայ :

Օոման էֆ. ճամբորդներուն
համար անկողիններ պատրաստել
առաւ սէլամլըքին մէկ անկիւնը :
Անկողին մը, պարզապէս վրու-
ռած գետնին վրայ, և երկու բա-
նուած վերմակներ : Քիչ յետոց
հիւրերը անկողին մտան : Հակա-
ռակ իրենց ունեցած յոդնութեան,
անոնք շատ անհանդիստ գիշեր
մը անցուցին :
Ը.

Առառն կանուխ անոնք բաժ-
նուեցան իրենց հիւրընկալէն, հե-
տերնին առնելով վարսակ, ձիե-
րուն համար, և քիչ մըն ալ պա-
շար, իրենց համար : Մտան լեռ-

ներուն մէջ : Ուուսական սահմա-
նագլուխ համնելու համար 200
քիլօմէթր մնացած էր : Թրքական
պղտիկ գիւղերու մէջ, ուր մեր
ճամբորդները կանգ կ'առնեին
գիշերելու և պաշար առնելու
համար, մնծ երկիւղով կ'ընդուն-
ուեին գիւղացիներէն, շըջապա-
յութեան ելած պաշտօնեաններ
կարծուելով :

Այսու հանդերձ հիւրընկալները
գիրենք կը կողոպտէին . . . : Այս-
պէսով գիշեր ատեն սպասաւոր-
ները կը գողնացին ձիերուն այն
վարսակը, զորս իրենց տէրերը
նախորդ օրն իսկ ծախած էին այս
ճամբորդներուն :

Չորս ժանտարմաններուն հրա-
ցանը և այն զոր Զամնարեան էֆ.
պահակէն խլած էր փախուսի
իրիկունը, գլխաւոր պատճառներն
էին իրենց ընծայուած յարգան-
քին :

Իրիկուն մը սակայն ստիպուեւցան իջեւանիլ մեծ գիւղի մը մէջ , որուն պետք իրեն արհեստ ըրածէր աւազակութիւնը : Իր գիւղին մարդիկներուն գլուխն անցած ուրիշ գիւղացիներու գէմ պատերազմի կ'նըթար : Յաճախ արիւնալի ընդհարումներ կը պատահէին , որով ամենալաւ ընտանիքներու պետքը սպաննուած էին և յաղթականները գիւղ կը վերադառնային գերի կիներու և աղոց կարաւաններով , այծերու , գոմէչներու և ոչխարներու հօտերով ու արմտիք բեռոցած կառքերով :

Ճամբորդները այդ գիւղին մէջ գէշ հիւրընկալուեցան : Թէև հրաւիրուեցան պետին ճաշին մասնակցելու , սակայն հսկողութեան ներքեւ ըլլալով շատ անհանգիստ եղան : Միշտ կասկածելի և ոտից ցղլուխ զինուած անձեր , իրենց

նայելով գաղտնի խորհրդակցութիւններ կ'ընէին մէջերնին :

Անոնց հրամցուցին պուլղուրէ բիւաւ մը խառնուած մսի հաղուագիւտ կտորներով : Ճամբորդները հաղիւ թէ կրցան նշմարել այդ մսի կտորները : Հաղիւ հրամցուած այդ մսի կտորները , անհետացան գիւղապետին և իր արրանեակներուն բերնին մէջ , որոնք կարծես ուրիշ հոգ չունէին , բայց եթէ միայն կարելի եղածին չափքիչ ուտելիք թողուլ հրաւիրեալներուն :

Ուտքը չալուշ վարանոս գէմք մը ունէր , նախ քան իր հիւրընկալներէն հրաժեշտ առնելը անոնց իմաց առւաւ որ ճամբորդները պիտի մնենին երկրորդ առառն գէպի կարին :

Բայց կէս գիւղերին Սըտքը չալուշ արթնցաւ , Պարոյրը և անոր

Հայրը արթնցուց , և անոնք առ
մէնքը մէկանց սովոսկեցան ան-
ձայն տունէն դուբս , ու ցատկե-
ցին ձիերուն վրայ և լերան մէջէն
սկսան յառաջանալ : Բայց անոնք
շուշն անդամ կը հետազօտէին ա-
մենափոքք աղմուկէն կը դողային ,
ձեռքերնին միշտ հրացանի բունին
վրայ դրած : Այսպէս կրցան խու-
սափիլ դժրախտ արկածէ մը :

Թ .

Անոնք քալեցին ամիսէ մը ա-
ւելի : Ապրեցան ինչպէս որ կըր-
ցան , ձիավարելով ամրողջ օր մը ,
իբր մնունդ գաւաթ մը թէյ միայն
առնելով :

Երբ հասան լծի մը եղերքը ,
իտուերը և Թուրքերը իրարու-
թեռքէ իլել կ'ուզէին թէն ըստած
փոքրիկ գիւղը Թօրթում կէօլ ըս-
տած ջրվէժին մօտ : Թէնամի շար-
քերուն մէջէն անցնիլ շատ դը-

ուարին էր . . . Սըտքը չավուշ
կանչեց մէկ կողմ Զանարեանը և
անոր լսաւ խորհրդաւոր կերպով
մը .

— Ի՞նչ պիտի ընես , Զանար-
եան էֆէնտի :

Հայր մնաց մտածկոս :

— Ինչպէս պիտի անցնիս . . .
պիտի կարենա՞ս ոռուսական շար-
քերուն միանալ . . . :

— Ի՞նչ ըսել կ'ուզես , Սըտքը
չավուշ :

— Ինձի հետ գուն առանձինն
եղիք և ես զքեղ պիտի առաջնոր-
դեմ դէպի թէն գիւղը , դէպի
ուստական գիծերը . . . : Պաթում
պիտի երթառ քու զինավաճառ
եղորդ քովը և պիտի վերադառ-
նաս ամիսէ մը . . . :

— Սըտքը չավուշ , միտքդ փո-
խած ես :

— Կը կարծէն , ես որ զքեղ

առաջնորդեցի մինչեւ հոս , որպէսզի գլխուս խաղասու ելես երթաս բարեկամիդ քով առանց խոստումդ կատարելու :

— Ե՞նչպէս կ'ուզես որ քեզ վստահացնեմ թէ՝ ամիսէ մը սկսիր վերադառնամ :

Տանապետը քրքիջով մը խընդաց և ըստա .

— Պիսի վերադառնաս , Զանարեան էֆէնտի , որդիու առնելու համար , զոր ասարակոյս չկայ թէ սկսիր պահենք մինչեւ քու վերադրձդ :

Զանարեան էֆ . աղաչեց , պաշտեց և սպառնաց , բայց օգուտ չըրաւ . խորամանկ ընկերը անուզոքելի էր : Զանարեան արտում , տիտուր և թախծալից համբուրեց Պարոյրը , որ նեղուած չէր երեւար իր նոր ընկերներուն բաղդակից ըլլալուն :

Սըտքի հետիւն առաջնորդեց

վաճառականը կիրճերուն և ժայռերուն մէջէն և ձիւնապատ լեռանց գաղաթներէն , բերաւ կայտնի մը մօտ ուր հազարները իրենց թէյլ կը սպարասաէին :

— Յտեսութիւն , Զանարեան էֆէնտի , Զանա որ այդ գրացիներուն քովը երթաս . . . :

Ժ.

Պարոյր և չորս սատիկաններ սկսան վերստին քալել գիւղին մէջէն : Փոքրիկ տղան անձանաչելի էր : Ան աղտոս , ուստանատուն , նիհար և չոր , ծառի ճիւղի մը նման կը վազէր նստած իր փոքրիկ ճիւռն վրայ , զոր քիւրտերը գողցած էին իրեն համար անհիւրասէր գիւղին :

Նա միծ ճարպիկութեամբ կը գործածէր այն հրացանը , զոր իր հայրը իրեն թողած էր : Քիւրտերը զինքը որսի կը տամէին , և որով

հետեւ ձմեռ էր, զայլերը իրենց
բոյներէն ելած կը շրջագայէին լե-
րանց կողքին վրայ: Հինգ ձիա-
ւորներն այս անօթի զայլերուն
դէմ կուռելու առիթն ունեցան:
թուրքերէն փնտուած, բա-
զաներէ հետասխալուած, երբեմն
հրացանի կը դիմէին, և իրենց
փրկութիւնը պարտական էին լե-
րան անցքերուն լաւ տեղեակ
ըլլալնուն:

Զանարեան էֆ. որոշեալ ժա-
մանակին հասաւ: Մեծ զժուա-
րութեամբ անցած էր ուստական
շարքերէն: Ասկայն սպայ մը,
որ տեղեակ էր իր պատմութեան,
զժալով առաջնորդած էր զինքը
ժամադրութեան վայրը:

Սըտքը չավուշ ուշադրու-
թեամբ և յամրօրէն համրեց 300
ոսկին, և երբ վերջացուց, իշխա-
նական ձեւով մը Պարոյրը ինք
ձեռքով յանձնեց իր հօրը:

— Ահաւասիկ զաւակը, Զա-
նարեան էֆ., մենք զինքը ա-
ռոյգ լեռնցի մը զարձուցինք:
Շնորհակալ եղի՛ր անոր, ինչու որ
անոր չնորդիւ է, որ ազատեցաք
երկուքի ալ:

Պարոյր այդ պահուն դառնա-
լով Սըտքը չավուշի, ըստաւ.

— Է՛յ, Սըտքը չավուշ, Ռու-
սաստան չե՞ս գար մեզի հետ:

— Իրաւ, Ռուսերը աւելի լաւ
պետեր են, քան թուրքերը, և չա-
փազանց գո՞չ պիտի ըլլայի, եթէ
իմ հազարապետու տեսնէի: Մեր
երկիրը տակաւին տէր չունի, կո-
ղոսպուտի ատեն է, պէտք է ա-
ռիթէն օգտուիլ: Կողոպտելու
համար չատ մը փոստաներ կան...
Մնաք բարով, Պարոյր էֆ., Սը-
տքն և Սլի պահապանդ թող ըլ-
լան . . . :

Եւ երբ Զանարեան էֆ. իր

տղուն և ոռւս սպային հետ կը
հեռանար , ուրախացած այս տե-
սակ ասրօրինակ մարդ մը տեսած
ըլլալուն համար , Սըտքի չալուշ ,
զանտնք կանչեց պոռաւով .

— Զանարեան էֆ . , քեզ կը
չսորհեմ երեք եղն ու երեք ուղ-
ափ բեռները . . . :

ՃԱ .

Մինչեւ Կարնոյ գրաւումը ,
Պարոյր և իր հայրը մնացին Պա-
թում , իրենց հօրեղբօր քովը : Ա-
նոնք երջանիկ պիտի ըլլային եթէ
մտահողութիւն չունենային , որ
զիրենք կը տառապիցնէր , խոր-
հելով իրենց պարագաներուն վրայ ,
դորս թողած էին Կարին , թուրք
աւագակներու ձեռքը . . . :

Կարնոյ հայ փախոտականները
սպասմելով չէին կրնար սպառել
սրտաճմլիկ պատմութիւնները , և

այն վայրագ տանջանքները , դորս
թուրքերը կը հսարեին Հայ ազգը
մարտիրոսացնելու և բնաջնջելու
համար :

Հազիւ թէ Ռուսները Կարին
տան , Զանարեան էֆ . և Պարոյր
ձիւապատ ճամբաներուն վրայէն
դէպի Կարին ոկսան յառաջանալ :
Փալան-Տէօքէնէ անցած միջոցին
Պարոյրին ձին անդունդի մը մէջ
գլորեցաւ : Սակայն տղան իր ճար-
պիկութեամբ ինքզինք փրկեց . . .
Զանարեան զինքը իր ձիուն դա-
ւակը առաւ :

Անուշաւան այս վիճակին մէջ
երկուքին գալը տանիքին վրայէն
տեսաւ :

Անոնք այնչափ իրարու ըսե-
լիք բաներ ունէին որ երեք օր
անգաղար պատմեցին արցունք-
ներու մէջ , իրարու համբոյներ
փոխանակելով :

ԺԲ.

Փոքրիկ աղջիկը կրցաւ գըտա-
նել իր եղբայրն ու քոյլը :

Բայց իր խեղճ մայրը :

Թո՛ղ իմ փոքրիկ ընթերցող-
ներս մտահոգ չըլլան :

Անուշաւանին մայրը լոկ վի-
րաւորուած էր թայֆուր պէտի
առւնչն մեկնած միջոցին, կոչու-
դերման զինուորի մը կողմէ :

Ֆօն Կրիպտո. որ բժշկութենէ
կը համեստ, զինքը իր տանը մէջ
խնամել տուաւ, իբր պատանդ
սպահելու նպատակաւ, և կամ թէ
Պոլսոյ գեղիներու հրապարակին
վրայ ծախելու և մեծկակ գումար
մը շահելու դիմաւորութեամբ :

Խուսերը սակայն անոր այս
սպատակը ի գերեւ հանեցին : Երբ
քաղաքը յարձակմամբ առին,
ֆօն Կրիպտո սպաննեցին և գե-
ռատի կինն ալ աղատեցին : Անու-

շաւանին մայրը երկար ստեն
տեղւոյն ոռւսական հիւանդանու-
ցին մէջ մնաց :

Օրին մէկը վերջապէս ոռւս
սպայ մը եկաւ և իրեն Կարճոյ
քաղաքին առման լուրը տուաւ :

— Ես ձեր քաղաքին համար
սպաշտոնով զրկուած եմ, ըստ
անոր, արդեօք ինծի յանձնելու
նամակ մը չունի՞ք...

— Ավանո... պարոն... ով
դիմէ թէ իմիններու ի՞նչ եղան,
ամուսինս և զաւակներս...

— Զե՞ս ճանչնար մէկը, որ
քեզի տեղեկութիւն տար :

— Նայէ՛, ահաւասիրկ քանի
մը տողեր... ասիկա Մատաթեան
էվէնտիին տար, եթէ զինքը կա-
րենաս գտնել... թերեւս ան ալ
չկրցաւ աղատիլ :

Այս բանը սակայն գեղեցիկ
օր մը եղաւ, այսպէս որ Մատաթ-

եան էֆ . , իր բարեկամին՝ Զանար-
եան էֆ . իր վազէր , ձեռքը ձեր-
մակ պահարան մը ճօճեցնելով :

— Ուրախացէք . . . ուրախա-
ցէք , զաւակներս , մայրիկնիդ
ձեզի նամակ գրած է , անիկա
ողջ է և վանի մէջ կը գտնուի . . .
շուտով գացէք զինքը փնտուցէք :

Այսպէսով մեր բոլոր բարե-
կամները զիրար գտան ամենա-
տիտուր արկածներէ վերջ : Անկէ
ետք խաղաղ և երջանիկ կեանք
մը անցուցին ձարական բէժիմին
տակ . . . :

Գալով թայփուր պէյի , իր
չարութիւնն ալ իր արժանի պա-
տիժը դաւ :

Կ. Պոլս գալուն , դաւաճա-
նութիւններուն հետեւանքով իր
բոլոր վարկը կորսնցուց էնվէր
փաշայի քով . . . դաւաճանութեան
մը մասնակից եղած ըլլալու ամ-

բաստանութեամբ , նախկին բա-
րեկամներու կողմէ մահուան դա-
տապարտուեցաւ . . . որոնք զինքը
Վոսիոր նետել առուին :

Վ Ե Բ





27

ՀՀ Ազգային գրադարան



NL0301865

6058

